

Գ Ի Տ Ա Կ Ա Ն Ի Ռ Ա Ժ Ի Ն

Թ Ա Զ Ն Ա Գ Ո Ւ Մ Ի Ւ Ե Բ

Մեղրամուսկ զօդուած փետուրներու թեւերով օդոյ մէջ թոշող իկարոսի եղերական գահավիժումի առասպելական արկածը՝ կարծէց մարդկային միտքը նախապաշարելու համար շինուած էր, թոչելու անկարելի և վտանգաւոր գաղափարի իրագործման բնաւ չձեռնարկելու համար։

Սակայն այժմեան մարդկութիւնը աներկիւղ կը զիմազգաւէ ամէն վուանզի։ սրորդի կեանքի սիրահարներ միշտ նոր միջոց մը, նոր կերպ մը կ'ուզեն զըտնել, թիչ ժամանակուան մէջ շատ ճանապարհ կը տրելու համար՝ զիւրութեամբ և զուարնութեամբ։


Թոչուններու օրինակը որոնց օդէ աւելի ծանր ըլւալով կը սլանան և կ'ուզդուին գէպի ի ամէն կողմ, գաղափար տուաւ այժմեան մարդկութեան շինելու թոշոյ նման թեաւոր գործիներ և անով բարձրանալ ու ճամրորդել շինելու գործումի զօդու ալացաւ օդոյ մէջ։

Otto Lilienthal Պերլինցի ճարտարապետը առաջին մարդը եղաւ որ իր հնարած թեաւոր գործիով ալացաւ օդոյ մէջ։ իրեն մինչև 1896 ըրած փորձերուն միջոց՝ կտրած ամենէն երկայն ճանապարհը 400 մետր հազիւ եղած է, վասն զի իր թեաւորն շարժումի զօրութեամբ կարելի չէր աւելի յառաջիւ՝ առանց յոզնելու։ Հնարագէտը երբ մտադիր էր շարժիչ գործի մը յարմարցնել իր կազմածքին դրժարդութիւնն ունեցաւ զետին գահավիժելու և կեանքը կորսնցնելու։ Սակայն ապրեցաւ իւր գաղափարը՝ իրեն աշակերտներուն մէջ, և յիրաւի այժմ Ferber և Wright եղբայրները իր մեթոդին հե-

տեկով, այսինքն օդէ ծանր թոչուններու օդ բարձրանալու օրինակին վրայ հիմունք լով, կը շինեն թոշնագործիներ և ամեւնայն յաջորդիթեամբ կրնան թոչուններու աշխարհի մէջ արշաւներ ընել։

Այս սկզբունքին վրայ շինուած գործիները ավիայտուր որ է բայնակ կամ բրոյնաշարժ կը կոչինք։

Իսկ երկրորդ տիպարի կամ դասակարգի վերաբերող գործիներ ևս՝ որոնց թուոցիկի (տն. ույլուրմա) թոչելու սկզբունքի վրայ հիմունք են, յորում լաթեղէն առ



Սանդու Տիւմն իւր բազմախորշ օդասւացով կը թռի։

ի շեղ մակարդակներ կան՝ որոնց թեկրու տեղ կը ծառայեն, շարժիչ մեքենայի մը զօրութեամբ գործիով։

Ջամանց աէրոպլան, որ է օդասրաց կ'անուաննենց։

Երրորդ տիպարի թոշող գործիներ ևս կան՝ որոնց օդոյ մէջ սլանալու և ուզդուելու համար պարուրածն կամ պտուտակներ (hélix) կազմածքներ ունեն։ Այս սկզբունքի վրայ շինուած մեքենաներն ալ հելիկոպտեր որ է բսել պարուրած կ'անուաննեց։

Օդասւացի առաջին ախոյեանը Hiram Maxim Անգլիացի ճարտարապետը եղաւ որ 1894ին 360 ձիու գործիւն ունեցող շոգեշարժ մեքենայով շարժման կ'են-

թարկեր իր օդասլացը՝ որ 1000 միլու կրամ ող տեղափոխելու ծաւալն ունէր։ Հնարագչը շատ անզամ յաջողեցաւ բարձրանալ և ուղղուիլ օդոյ մէջ՝ նոյն իսկ հետք երկու անձինք ընկերացնելով, բայց իրեն կը սպասէր դժբախտ օր մը և ցաւալի արկած մը։ Մեցքնային վաստուածութեան պատճառաւ այն օրը երկինքէն երկիր գահավիժեցաւ՝ ու չափավուեցաւ ամէն բան՝ բաց ի իր կեանքէն։ Հրաշըով ազատած Մարզիմը այլ ևս չմտածեց հազարաւոր ստէրլին ծախսելով նոր օդասլաց շինել։

Ader ֆրանսացին և Phillips Անգլիացին ալ 1893էն մինչև 1903 իրենց շինած օդասլացներով երրեմն յաջող փորձեր ըրին և զիտական աշխարհի մէջ բաւական աղմուկ հանեցին, բայց ծնան մուկն յիշին որովհետեւ դրական արդիւնք չունեցան և այլ ևս իրենց գիւտի մասին ոչ ոք կը խօսի։

Սակայն այս օդասլաց գործիները այժմ մեծ կարևորութիւն ստացած են, որովհետեւ շահեկան փորձերու շրջանն սկսան Ferber գաղղիացին, վերոյիշեալ երկու Անգլիացի Wright եղբայրները, և Archdeacon Անգղիացին։

Ֆէրագիր օդասլացը վեց ձիու զօրութիւն ունեցող շարժիչ մեցքնայ ունէր։ Ինչ 1905ին սկսաւ ող բարձրանալ և անուն վաստիկիւ։

Wilbur և Orville Wright եղբայրները 1900ին սկսան իրենց փորձերը՝ Միացեալ նահանգներու Ohio-ին մէջ, իրենց օդասլացը զուգահեռական և առ իշեղ երկու մակարդակներէ կը բազկանար որով կրնային 300-400 մեղր տեղ կտրել։ 1903ին էր որ իրենց օդասլացին շարժիչ մեցքնայ մը յարմարցնելով յաջողեցան աւելի դիւրութեամբ բարձրանալ օդոյ մէջ, թոշիլ զանազան ուղղութեամբ և վերադառնալ մեկնած տեղերնին։ 1905-ին յաջողեցան 38 գայրեկնի մէջ 39 թիւումեղր տեղ կտրել։ Յաջորդ տարիներու մէջ Քալիֆորնիոյ անմարդաբնակ վայրերը մեկսիսանալով՝ գաղտնի աշխատե-

տեցան կատարելագործել իրենց գիւտը։ 1908-ի Մայիսի մէջ հրապարակ գալով սկսան վերելցներ կատարել և բոլոր աշխարհը զարմանցել իրենց յաջողութեամբ, վասն զի գիւտնէ վեր մինչև 25 մեղր բարձրանալով որ և է կողմ դիւրութեամբ կ'ուզեսորէին։ Անզամ մը սիսալ շարժուածը և զեկավարութեան պատճառաւ զահավիժեցան գիւտին՝ ջախախուեցաւ իրենց գործիք, բայց երկուքն ալ անվաս մնաւով յաջորդ օրը առանձին առանձին ձեռնարկեցին իրենց համար մէկ մէկ նոր օդասլաց շինել։


Օդազօրութենական (aérodynamique) մեթոսի գովելի զարկ տուողը Անգլու Ֆիւմոն Պրազիլեացի կոմսը եղաւ որ 1906ին Ենակամբերի մէջ Բարիզու ցըջակաները առաջին քայլափոխերն սկսաւ ընկել՝ որոնց հսկայական ոստումներ էին ոչն 7 մեղր երկայնութեամբ։ Հոկտեմբեր 23-ին ինքը Archdeaconի Մրցնան թաժակը շահեցաւ 60 մեղր տեղ կտրելուն համար։ Նոյեմբեր 12ին 21 մանրերկրորդի մէջ 220 մեղր երկայնութեամբ օրոյ մէջ պացաւ միայն 3 մեղր բարձրանալով գիւտնէն, և իրը արագարասիի օրինակ մնաց գրեթէ ամրող տարի մը։

Իր մեթոսին հնտկողներն եղան շատ մը ձեռնահաս անձեր, որոնց միահարթ-օդասլաց (Aéroplan-Monoplan) շինեցին թռչուններու ձևով, ինչպէս Վիվիա, Պէտրոյ, Լանոլ- Բէլզրի և Բիշոփ։ Խսկ ուրիշներ՝ ինչպէս Քարֆէր, Ֆարման և Տըւլակրանժ և այլք, բազմախորշ օդասլացներ շինեցին։

Հենրիկոս Փարման 1907ի Հոկտեմբեր 1ին սկսաւ թոփչներ կատարել, խսկ 15ին ամենաերազաթոփչ ըլլալու պատիւը Ֆիւմոնէն յափշտակց՝ 280 մեղր տեղ կտրելով։ Ապա ինքը օդասլացով կոր գարձուածներ ընելու փորձերն ըրաւ։ 1908ին Թունուար 13ին, Բարիզու մօտ, խսկ-լէ-Մուլիոյ դաշտին մէջ, վաստիկեցաւ 50 հազար ֆրանքի նուէրը՝ զոր Ֆէուէ և Արչտիքըն խոստացած էին տալու այն հնարագէտին որ որոշեալ տեղէ մը մեկ-

նելով, մէկ քիլոմետր տեղ՝ մէկուկէս վարկենի մէջ կորելէ վերջ՝ դառնար մեխանծ հանգստավայրը։ Ֆարմանի մեքենան կը բաղկանայ ուղղանկիւն խորշէ մը 10 մետր երկայնութեամբ և 2 մ. լայնութեամբ։ Երկու յարկերէ ձևացած է՝ որոնց իրարմէ մէկ ու կէս մեղր հեռու են։ Կմախըը հացիի փայտով շինուած և զիմացկուն ու չնարակուած կերպասով ծածկուած է։ 4 ուկէս մեղր երկայն ձողով մը միջին խորշը

նայով մը, որ թեթև է և ճիշդ կը նմանի Սանդու Ցիւմոնի գործածած այն շարժի չին՝ որով իր առաջին թոփչն ըրաւ։ Ֆարման իր փորձը՝ նուէր հաստատող ներու և Ակրօ-Քիշուպի անդամերուն առջև կատարեց։ Մեկնեցաւ որոշուած կէտէն և իր օդալացին մէջ բազմած օդ բարձրացաւ, անցաւ երկու տնկուած ձողերու վրայէն և 5 կամ 6 մեղր և երբեմն մինչև 12 մեղր գետնէ բարձրանալով։



Տըլակրանժի օդալացին մէջ Առաջէն հարազէու բազմած։

յետակողմեան վեց մեղր երկայն խորշին հետ միացած է և անկարգել մ'ունի։ Յառաջամղումի գործին զետեղուած է միջին խորշին վրայ և միացած է առջևի դեկին։ Գործիքին ամբողջ մակերևոյթը 52 քառակուած մեղր է, և թեկրուն բացուածը 10 մեղրէ աւելի, իսկ երկայնութիւնը ճիշդ 10 մեղր է։ Յառաջակողմը զետեղուած պտուտակը 2 մեղր և 20 հարիւրորդամեղր տրամագիծ ունի։ Այս մեղրի օդալացը շարժման կ'ենթարկուի 50 ժիր զօրութիւն ունեցող 8 միացով շարժիչ մեքե-


ուղղուեցաւ՝ դէպ ի հազար մեղր հեռի տնկուած ձողերը. անոնց շրջանը ըրաւ և դարձաւ մեկնած կէտը՝ մի միայն 1 վայրկենի և 28 երկվայրկեանի մէջ, որ է ըսել ժամուան մը մէջ զրեթէ 41 քիչումեղր կորելու երազութիւն ունենալով։

Լէոն Տըլակրան՝ ֆարմանի ախոյեանը եղաւ։ ինըը 1906ին սկսած էր փորձեր կատարել, և արդէն 1907ին Ակրօ-Քիշուպի մէկ մրցանակը վաստկած էր։ 1908ի ապրիլ 11ին մեծ շառաչ հանեց վասն զի-

առաջինը եղաւ որ առանց կենալու 10 րդ լունիդր տեղ ճանապահնորդեց : Խսկ Մայիսի մէջ Հոռվմ, Միլան և ուրիշ քաղաքներ կատարած թոփչներով մեծ առուն վաստկեցաւ և 40.000 ֆրանքի նուէրին արժանացաւ:

Բայց սակայն Ֆարման Հոկտեմբեր 30ին գերազանցեց Տըլակրանմը իւրի՝ Շատու-սիւր-Մառնէ մինչև Սիէմս ըրած թոփչով՝ 25 էն 30 մեղր աշտարակներու և շնչներու բարձունքն խոյանալով, և ուրախութենէ արտասուելով՝ որ յաղթած էր մինուն:

Wilbur Wright միւնոյն օրը փարձեր



Վիլբուր Բուլագործին իւր սուրայ գետնի վրայ և պատրաստ է օդոյ մէջ սւանալու:

Կատարեց և մինչեւուգետնէն 50 մեղր օդոյ մէջ բարձրացաւ և 5 վայրկենի չափ թոցելէ յետոյ՝ երր ետ կը դառնար իր մեկնումի վայրը՝ սիալ զարձուածքի մը պատճառաւ սկսաւ գետին զահավիժիլ, ներկայ ժողովուրդի արհաւիլրը և սոսկումը վայրկենապէս հիացումի փոխուեցաւ, վասըն զի սպիտակ վսիմ մեծդի թոչունը մեզմիւ գետին հանգչեցաւ:

Պէտիոյ Ֆրանսացին իր միաթոփչով (monoplane) փորձեր ընելէ զատ, Տէմոնայ ևս իւր օդասլացով զեռ ամիս մ'առաջ թոփչներ կատարեց :

Ներկայ տարուանն մէջ Բարիկ պիտի ունենայ սրահ մը՝ յորում Մաքս Տէմոնայ պիտի զետեղէ իր օդասլացները :

Այս ամառ որոշուած է թոշնագործիւներով համազգային մրցումն կատարել խտալիոյ Պրէշիա քաղաքին մէջ :


Ինչպէս ուղղելի օդապարիկներ շինելու համար գործատուններ հաստատուած են, այսպէս ալ թոշնագործիներ պատրաստելու համար գործարաններ բացուած են՝ որոնց ամենաընտիրը Գերմանիոյ մէջ կը գտնուի :

Ինդհանրապէս թոշնագործիները գետնի վրայ Յ կամ 4 կամ 2 անիւր վրայ հաւասարակշիռ կը կենան և ինքնաշարժ կառքերու նման նախ կը սկսին գետնի վրայ յառաջիկ՝ մինչև որ ամբողջ գործին իր մակերեսները կամ թէերը պարզէ և շարժիչ մեցենան իրեն ամբողջական զորութիւնը արտադրէ. անկէ յետոյ հակայական ոստումներ կ'ընեն, ու վերջապէս օդոյ մէջ կը թոշին:

Մէր այս համառու ծանօթութիւններու շարքը ամբողջացնելու համար կ'ըսենք թէ օդասլաց գործիները գետնէն շատ վեր բարձրանալու կարողութիւնին, Ֆարման մինչև 30 մ. կը բարձրա-

նար իսկ Wrightները մինչև 50 հազիւ: Հոս յիշենք թէ Ottvill Wright սեպտ. 17ին, Ռուշինկոռնի մէջ Selfridge սպային ընկերակցութեամբ 30 մեղրէ աւելի բարձրանալով օդոյ մէջ շարժիչ մեցենայի սիալ մէկ գործողութեամբը շտառվ գետին կործանեցան: Ջինուորականը իսկոյն անուշնչացաւ. Օրվէյլի կողերն ալ ջախջախուեցան՝ ու մարած վիճակի մէջ հիւանդանոց առաջնորդուեցան, ուր հազիւ ինքնը զինքը գտաւ և զառնցանը զազրեցաւ: Ջինուորականը իսկոյն սկսաւ մտածել թէ Ինչպէս կարելի պիտի ըլլայ իր գիւաը կատարելագործել: Եւ երր հեռագիրը Բարիկ գտնուող Անկապուր եղորը գումեց Օրվէյլի արկածը՝ սա փոխանակ սոսկալու:

Անպատճեմբեր 21ին կը թռչի օդոյ անվստահ հերի խաւերուն մէջ Մէկ ՈՒ ԿիՍ ժԱՄ՝ Անընդհանուր խոռուն բազմութեան մը աշքերն և հիացումը իր վրայ կը կեղունացնէ: Նոյն ամսուն 27ին երկու ժամուան մէջ 90 քիլոմետր տեղ կը կարէ: Խոկ հոկտեմբեր 6ին՝ հետք ուրիշ անձ մը ևս ունենալով ժամէ մ'աւելի կը ճամբորդէ: Հոկտեմբեր 10ին գիտնականներու յանձնաժողովի մը ներկայութեան առջև 70 վայրկեան թոփշներ կը կատարէ՝ որով նուէրները, որ խոստացած էին միրաննայի: մէկ տարիին վերջաւորութենէն առաջ լաւագոյն արձանագրութիւններ ունեցող օգանաւորդին: Իր այդ թոփշնին տևողութիւնն էր մէկ ժամ և յիստնոշորս վայրկեան, քառունընհինգ գարձուածքներով: Հեաւուրութիւնը, պաշտօնական հաշիւին նայելով, 62 մղոն էր, բայց նկատի առնելով դարձածքները, ընդհանուր ընթացքը մօտաւորապէս 75 մղոն է: Ամերիկայի Ամրությունների մէտալն պիտի նուիրութի՛ Օրվէյլ և



Լոգովիլլէյի օդասլացը փորձեր կ'ընէ:

Կ'որոշուի դաշինք մը կնքել իր և վէյշիլէ անուն գործարանատէրին հետ: Սա մէկ միլիոն ֆրանգի գնեց Աւիլպուրնի գիւտը և այժմ Տիւնցերթի մօտ Օդասլացներու գործատուն մը բացած է ու կը շնէն Wrigley եղբայրներու օդասլացներ և կը վաճառէ իուս Պիտութեան:

Փոսթընի ՀԱՅԹԵՆԻՔ ազգային շարաթաթերթի 1909ի յունուար 13ի թերթին երորդ էջի վերջները կը կարդանք հետևեալը: «Դեկտ. 18ին Աւիլպուր Բայթ իր ամենաերկարատէ և ամենաբարձր թոփշը ըրաւ, և հաւանական է ստանայ երկու

Ավիլպուր Բայթին Նախ, Բուզվէլթի կողմէն»:


Թէկ ողբայի արկածներ պակաս չեն, սակայն մրցումի սէրը և յանդուզն մարդկանց յարատևութիւնը կը զօրանայ, ուրոնց օր ըստ օրէ օդասլաց գործիները կատարելացործելու կը ճնին: Պլէրիոյ, Պոննէ-Լապրանց, Պուլասոն, Պորնիյս, Ֆէրապէր և այլք՝ Բարիկու Վուազէն գործատան մէջ շնիւլ կու տան իրենց մորք՝ ծնունդ ձևերով օդասլաց գործիներ: Ֆարման միւնոյն հաստատութեան: մէջ լիւ-

պէլիիշ անունով օդագնաց մը կը շինէ որ  
60 միու զօրութիւն ունեցող շարժիչով  
պիտի թռչի:

Եանիւթ օդասլացը՝ առանց շարժիչ  
մեքենայի կը թռչի, իսկ կորի իւր շի-  
նած երաթորիչով գոհացուցիչ փորձեր կը  
կատարէ: Էգուիփիլի մարթիզին շինած  
թմրկածն պտուտակաւոր կողերով և բազ-  
մաթիւ մակարդակներ ունեցող գործին  
տարօրինակ տեսք մ'ունի:

Պէտք ենք պարծանք զգալ, վասն զի

կան սկզբունքի վրայ հիմուելով շինուած  
ու շինուելիք թռչող գործիները մեծ ա-  
պազայ պիտի ունենան: Նախ որ՝ հաստա-  
տուած մրցանակները բազմաթիւ են և  
մնջագումար, որոնց զրգին կ'ըլլան հնա-  
րագիտ մարդիկներու օդասլաց մեքենաներ  
շինելու ձեռնարկին մէջ յարատելի: Բո-  
վանդակ մրցանակը 1,250,000 ֆրանք է.  
Անդ է. միայն Տէյլի Մայլ Լոնտրայի  
թերթը 10,000 ստերլին խոստացած է  
այն օդասլացին՝ որ առաջին պիտի ըլ-



Միահարթ օդասլաց թռչելու պատրաստ

հայ մ'ալ կայ որ թռչող գործիով փորձեր  
կ'ընէ: Մեր 2006 լրագրին 136 թիւին  
մէջ կը կարդանք հետևեալը. «Մի քանի  
ամիս ասալ թիրիիս և եկել Բարիզից մի  
հայ երիտասարդ նազարեան անունով: Այս  
երիտասարդը հնարել է մի գործիք, որի  
միջոցով, ինչպէս օդապարիկով, կարելի է  
բարձրանալ: Ասացին փորձերը յաջող են  
անցել: Երկրորդ փորձը երիտասարդը պէտք  
է աներ դեկտ. 20ին սուսական տեխնիքա-  
կան ընկերութեան մէջ»:


Կրնանք ապահով ըլլալ որ օդային ճա-  
նապարհորդութեան մէջ օդազօրութենա-

լայ լոնտրայէն Մանչէսլը թռչելու: Եր-  
կրորդ որ՝ թէս թռչնագործիներու ար-  
դիւնքը ուղղելի օդապարիկներու յառաջա-  
դիմութեան չի հաւասարիր, սակայն պէտք  
է զիտնալ որ օդասլաց գործիները զեռ  
նորելուկ են և թէ ասոնց ուղղելի օդապա-  
րիկներու նման մեծ ծախսեր չպահանջե-  
լով, օդային կազի կամ թթուածինի պէտք  
չունենալով և գունատերու ընդհանուր կազ-  
մակերպութեան հետ բաղդատելով՝ ասոնց  
ծաւալը պղտիկ ըլլալով՝ թէ՝ աման կը  
շինուին և թէ օդոյ զիմակալութեան մեծ  
տարածոց չեն ներկայացներ: Այս ալ

սոտյգ է թէ՝ որքան շարժիչ մեցենաներն կատարելազործութին՝ այնքան ալ դիւրին պիտի ըլլայ օդաւացով երկայն ճանապարհորդութիւններ ընել նոյն իսկ ինքնաշարժ կառքերէ նուազ ծախց ընելով։

ներու սեպհականութիւնը պիտի ըլլայ, քանի որ ասոնց շինուիլը մի քանի տասնեակ հազար ֆրանցներու միայն կը կարուի։

Ցեսնենց ով պիտի ըլլայ այն բանաւ-



Օդաւացի շինութիւն, Պտուակ և բազմամակարդակ թէեր կը յարմարցնեն։

Եւ մինչդեռ ուղղելի օդապարիկները սոսկականներու և միջին դասակարգի անձինքներու համար անմատչելի պիտի ըլլան՝ միլիոններու ծախս պահանջենուն համար, օդաւացները բազմաթիւ ունենու-

տեղծը որ օդաւաց գործիով ճամբորդելուն տպաւորութիւնը և մարդկային մոքի յաղթանակը պիտի երգէ՝ յուզումնալից աւիւնով։

Հ. Ներսէ Տ.

## ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆԸ

Ա.Ս.Դ.Ա.Բ.Ա.Շ.Խ.Ո.Ի.Թ.Ե.Ա.Ն. Մ.Է.Զ

Փ. Արտակոյ յամին 1889, երեսփոխանց աջև խօսք ժամանակ ի պատի նկերսի և Տակէոփ, (Հարդէն լուսանկարի), կը մարզաբանար նոր զիսաի մը զաւուաց, որ ասազարաշխութեան մեծ մզում մը պիտի ապր։

1845ին, Ֆրանց և Ֆաւրնի մեծ յաջողութեամբ լուսանկարեին արեց  $\frac{1}{100}$  մանրեկորդի, մէջ, և չորս տարի վերջը, 1849ին, Վ. Ա. Գոնտ կըսաւ լուսին ալ նկարել Տակեռաւակա գործով։ ԺԹ դարսն վերջերը,

*gelatino-bromuro* ապակոյ զիւաց նուազ աղմուկ չի չանց ոսպնածին և հուազիսի գիւաերին։

Սառըի լուսանկարի ապակին ազքի ահսութեան աւելի կարողութիւն մ'ունի, որովհեաւ մարդկային ազք և դիամանիկը՝ այնքան կարող չեն տեսնել իրերը երենց մահամանութիւններով՝ նոյն իսկ յատ խոր ոչազութեանց, ոչչափ ոսպնածին՝ որ զանոնց մեզ կը ներկայացնենց իրենց բռոր մանրանկարով, բաւական է որ պէսց եղածին լոփ ժամանակ առան։

Առեւ որ իւր կենթանի լուսով զիւացուց զինքը լուսանկարելու կերպը, Ֆրանչի ասազարաշխական զիւարանը ամէն օր զայն կը լուսանկարէ երբ օգը պարզ է. ասոնց զործած ոսպնածն 158 հազարորդմեր որպամազի ոսնի, երկու մեզը երկայն վասարանով։ Բայց ցա-